



# ՍՈՒՐԲ ՉԱԿՈԲ

## ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

### Յարոհետեսն Ետք Հրագերորդ Կրրակի

21 ՄԱՅԻՍ 2017

Կիրակնօրեայ Ընթերցումներ  
«Ուխտին Տապանակը» (27)  
Ծանուցումներ

Էջ 1  
Էջ 2  
Էջ 4

ԸՆԹԵՐՑՈՒՄ  
«ԱՌԱՋՆՈՐԴԱՆԵՐՈՒՆ ԳՈՐԾԵՐԸ»  
ԳԻՐՔԵՆ  
(20.17-38)

**Մ**իլետոսէն Պօղոս լուր դրկեց Եփեսոս եւ  
եկեղեցոյ երէցները իր քով կանչեց: Երբ  
անոնք եկան, ըստաւ անոնց.

«Դուք անձամբ գիտէք թէ Ասիա գալուս  
առաջին օրէն ի վեր ի՞նչպէս վարուեցայ  
ձեզի հետ, ամբողջ այս ժամանակամիջոցին: Ամենայն խոնարհութեամբ եւ յաճախ արցունքով  
ծառայեցի Աստուծոյ, հրեաներու նիւթած բոլոր  
փորձութիւնները կրելով: Գիտէք թէ բնաւ  
չքաշուեցայ ձեզմէ, օգտակար բաներու մասին  
խօսեցայ եւ սորվեցուցի ձեզի, հրապարակաւ  
ըլլայ թէ տան մէջ: Թէ՛ հրեաներուն եւ թէ՛  
հեթանոսներուն տուի նոյն վկայութիւնը եւ  
պատգամը՝ ապաշխարութեամբ Աստուծոյ  
դառնալու եւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի  
հաւատալու:

«Հիմա, ահաւասիկ, Սուրբ Հոգիին մղումով  
երուսաղէմ կ'երթամ: Զեմ գիտեր թէ հոն  
ի՞նչ պիտի պատահի ինծի: Միայն գիտեմ թէ ամէն մէկ  
քաղաքի մէջ Սուրբ Հոգին  
կ'ազդարաբէ ինծի՝ ըսելով  
թէ բանտարկութիւն եւ  
նեղութիւն կը սպասեն ինծի: Բայց հոգս չէ. ինծի համար  
կարեւորը կեանքս չէ, այլ  
կ'ուզեմ ուրախութեամբ իր  
վախճանին հասցնել սկսած

գործս, այն պաշտօնը որ Տէր Յիսուս տուաւ  
ինծի՝ Աստուծոյ շնորհքը աւետարանելու:

«Հիմա գիտեմ թէ այսուհետեւ պիտի չտեսնէք  
զիս: Եկայ ձեզի բոլորիդ, շրջեցայ եւ Աստուծոյ  
արքայութիւնը քարոզեցի, եւ ահաւասիկ կը

յայտարարեմ այսօր թէ խիղճս  
հանդարտ է, որովհետեւ  
առանց քաշուելու յայտնեցի  
ձեզի Աստուծոյ կամքը:  
Հսկեցէ՛ք ձեր անձերուն  
եւ ձեր ամբողջ հօտին,  
որուն տեսուչ կարգեց ձեզ  
Սուրբ Հոգին: Հովուեցէ՛ք  
Քրիստոսի եկեղեցին, զոր ան  
իր արեամբ գնեց: Որովհետեւ  
գիտեմ թէ իմ մեկնումէս վերջ  
յափշտակիչ գայլեր պիտի  
մտնեն ձեր մէջ, որոնք պիտի  
չխնայեն հօտին: Ձեր մէջէն

եւս պիտի ելլեն շատեր որոնք սխալ բաներ պիտի  
ուսուցանեն, հաւատացեալները իրենց ետեւէն  
տանելու համար: Հետեւաբար արթուն եղէք,  
յիշեցէ՛ք թէ ի՞նչպէս երեք տարի անդադար գիշեր  
ու ցերեկ արցունքով խրատեցի իւրաքանչիւրդ:  
եւ հիմա ձեզ կը յանձնեմ Աստուծոյ եւ իր շնորհքի  
աւետարանին, որ կրնայ ձեզ Հոգեւորապէս  
աճեցնել եւ իր բոլոր սուրբերուն ժառանգակից  
դարձնել: Ուեւ մէկու արծաթին, ոսկիին կամ  
հագուստին չցանկացի: Դուք ինքնին գիտէք  
թէ իմ այս ձեռքերովս շահեցայ եւ հոգացի  
թէ իմ եւ թէ՛ ընկերակիցներուս պէտքերը: Եւ  
կեանքիս օրինակով ցոյց տուի՝ թէ այսպէս պէտք  
է աշխատիլ եւ տկարներուն օգնել, յիշելով Տէր  
Յիսուսի այն խօսքը, թէ “Աւելի երջանկաբեր է  
տալը քան առնելը”»:

Իր խօսքը վերջացնելէ ետք, Պօղոս բոլորին  
հետ ծունկի եկաւ եւ աղօթեց: Բոլորը սկսան լալ  
եւ Պօղոսի զգին փաթթուելով կը համբուրէին  
զինք: Կը մորմոքէին մանաւանդ անոր համար որ  
կ'ըսէր՝ թէ այլեւս զինք պիտի չտեսնեն: Ապա անոր  
ընկերակիցեցան մինչեւ նաւ:

ԸՆԹԵՐՑՈՒՄ  
ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԵՐՈՒՆ  
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԻՆ  
(3.1-6)  
**S**եսէք, թէ ի՞նչպիսի սիրով Հայրը մեզ  
սիրեց, ուզելով որ Աստուծոյ որդիներ

կոչուինք, եւ արդարեւ Աստուծոյ որդիներն ենք: Աշխարհը մեզ չի ճանչնար, որովհետեւ չճանչցաւ զայն:

Սիրելիներ, այժմ Աստուծոյ որդիներ ենք: Թէ ի՞նչպէս պիտի ըլլանք յետոյ՝ չենք գիտեր տակաւին. բայց գիտենք, թէ երբ

Ով որ կը մեղանչէ՝ Աստուծոյ օրէնքը կը խախտէ, եւ մեղքը ինքնին օրէնքին խախտումն է:

Թէ իր մէջ մեղք չկայ: Ով որ Քրիստոսի միացած կը մնայ՝ չի մեղանչեր. իսկ ով որ կը մեղանչ՝ զայն երբեք տեսած ու ճանչցած չէ:

### ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԷՆ ԸՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԻ (9.39-10.10)

**Յ**իսուս ըստ. «Աշխարհ եկայ յայտնելու թէ որո՞նք են կոյրերը եւ որոնք՝ տեսնողները. որպէսզի կոյրերը տեսնեն եւ անոնք որ կը տեսնեն՝ կուրնան»: Փարիսեցիներէն «Աշխարհ եկայ յայտնելու թէ որո՞նք են կոյրերը եւ որոնք՝ տեսնեն եւ անոնք որ կը տեսնեն՝ կուրնան»: Փարիսեցիներէն ոմանք որոնք իր շուրջն էին, լսեցին ասիկա եւ հարցուցին. «Արդեօք մե՞նք ալ կոյր ենք»: Յիսուս անոնց պատասխանեց. «Եթէ կոյր ըլլայիք, մեղք պիտի չունենայիք. բայց քանի կ'ըսէք թէ կը տեսնէք, կը նշանակէ թէ ձեր մեղաւոր ըլլալը կը հաստատէք»:

«Հաստատ գիտցէք, ան որ ոչխարներուն փարախը դռնէն չի մտներ, այլ ուրիշ տեղէ կը մագլցի, անիկա գող է եւ աւազակ. իսկ ան որ դռնէն կը մտնէ, անիկա ոչխարներուն հովիւն է: Դռնապանը դուռը կը բանայ անոր եւ ոչխարները իր ձայնին կը հետեւին: Իրենց անուններով կը կանչէ իր ոչխարները եւ դուրս կը տանի զանոնք: Եւ երբ իր ոչխարները դուրս կը հանէ, ի՞նք կ'առաջնորդէ, եւ ոչխարները կը հետեւին իրեն, որովհետեւ իր ձայնը կը ճանչնան: Օտարին չեն հետեւիր. ընդհակառակը, կը փախչին անկէ, որովհետեւ օտարներուն ձայնը չեն ճանչնար»:

Յիսուս այս առակը խօսեցաւ անոնց, սակայն անոնք չհասկցան թէ ի՞նչ ըսել կ'ուզէր իրենց: Ուստի Յիսուս կրկին ըստ անոնց.

«Հաստատ գիտցէք, թէ ես եմ ոչխարներուն դուռը:

Բոլոր անոնք որոնք ինձմէ առաջ եկան, գող էին եւ աւազակ. բայց ոչխարները անոնց չհետեւեցան: Ես եմ դուռը. ով որ ինձմէ անցնելով ներս մտնէ՝ պիտի փրկուի. պիտի մտնէ եւ ելլէ եւ ճարակ գտնէ: Գողը կու գայ միայն գողնալու, սպաննելու եւ փճացնելու համար: Ես եկայ որպէսզի կեանք ունենան, եւ լեցուն կեանք ունենան»:

«Հաստատ գիտցէք, թէ ես ոչխարներուն դուռը: Ոչխարները իրենց: Ուստի Յիսուս կրկին ըստ անոնց.

«Հաստատ գիտցէք, թէ ես

եմ ոչխարներուն դուռը:

Բոլոր անոնք որոնք ինձմէ առաջ եկան, գող էին եւ աւազակ. բայց ոչխարները անոնց չհետեւեցան: Ես

եմ դուռը. ով որ ինձմէ անցնելով ներս մտնէ՝ պիտի փրկուի. պիտի մտնէ եւ ելլէ եւ ճարակ գտնէ: Գողը կու գայ միայն գողնալու, սպաննելու եւ փճացնելու համար: Ես եկայ որպէսզի կեանք ունենան, եւ լեցուն կեանք ունենան»:

«Ես եկայ որպէսզի կեանք ունենան, եւ լեցուն կեանք ունենան»:

«Ես եկայ որպէսզի կեանք ունենան, եւ լեցուն կեանք ունենան»:

«Ես եկայ որպէսզի կեանք ունենան»:

«Ես եկայ որպէսզի կեանք ունենան»:

### «ՈՒԽՏԻՆ ՏԱՊԱՆԱԿԼ»

Կրիկույ Կաթողիկոսութեան  
Սրբ Աւարիլիս  
Փոխադրութեանը

Գառնիկ Ա. Ք. Գ.

«ԲԱՐԵԲԱՍՏԻԿ ԹՈՒԱԿԱՆ »էն  
ԿԻԼԻԿԻՈՑ ԱՂԵՏԸ

2

«Բոնութեան, հալածանքի, անիրաւութեան դասական աշխարհը»<sup>368</sup>, կամ Օսմանեան Կայսրութիւնը Համիտի 32-ամեայ սուլթանութեան ժամանակ՝ պարզապէս հիմնովին հակառակ էր Սահմանադրական ազատութեան<sup>369</sup>:

Վարչակարգին տակ հեծեցին օսմանեան թէ գաւառները եւ թէ՝ մայրաքաղաքը: Կացութիւնը անհանդուրժելի էր գրեթէ բոլորին համար, ներառեալ՝ թուրքերուն: Եւ, ի՞նչպէս դիմել տրուածէ, Կայսրութեան ընթացքին ու «երկրին բախտին վրայ» ազգելու կարողութիւնը թուրքինն

էր, որ կանուխին սկսած եւ օրըստօրէ աւելի տարածած էր իր դժգոհութիւնը, զայրոյթը եւ ըմբոստութիւնը<sup>370</sup>:

Երիտասարդ թուրք ընդդիմադիրներ 1887-ին կազմած էին գաղտնի կազմակերպութիւն մը՝ «Միութիւն եւ Յառաջդիմութիւն Ընկերակցութիւն» անունով, որմէ 20-րդ դարուն սկիզբ պիտի ծնէր Օսմանեան իթթիհատ վէ թէրրաքքը (Միութիւն եւ Յառաջդիմութիւն) կուսակցութիւնը<sup>371</sup>: Անոր կեղրոն կը դառնար Սելանիկը, ուր շարժումին գլուխը անցած էին կրօնքով իսլամ եւ ծագմամբ հրեայ տեղացի վաճառականներ<sup>372</sup>:

Կուսակցութիւնը պիտի տարածուէր թուրք մտաւրականներու, կառավարական պաշտօնեաններու եւ սպաներու մէջ: Մանաւանդ այս վերջիններուն պատճառով է, որ «իրաց ելքը» փոխուեցաւ ի նպաստ ընդդիմադիրներուն<sup>373</sup>:

Իթթիհատը իր ծրագիրներուն «գործակից» ունեցաւ հայ կուսակցութիւնները<sup>374</sup>, որոնք շահագործուեցան, թէեւ՝ ըստ սովորութեան՝ հակառակ կարծիքի է թրքամէտ պատմագրութիւնը<sup>375</sup>:

Ֆեղաչը մը հովը ելած էր մէջտեղ, երբ յանկարծ շնորհիւ Կայսերական Բարձրագոյն կամքին ու արտօնութեան՝ «ազատութեան շունչ մը» փչեց, յետ «Երկար տարիներ չարաշուք սեւ մթնոլորտի մը տակ» ժողովուրդին քաշկոտուելուն<sup>376</sup>: 11 Յուլիս 1908-ին, Սուլթանը աճապարեց «թերթերու հասարակ լուրերու կարգին»՝ երկտողով մը յայտարարել տալ, թէ 1878-ին խափանուած Օսմանեան երեսփոխանութիւնը նորէն գումարել կը հրամայէր<sup>377</sup>: Այս լուրը «ելեկտրական ամենագերազանց ոյժով մը» ցնցեց ժողովուրդը<sup>378</sup> եւ տարածուեցաւ արագօրէն:

Ահաւասիկ նկարագրութիւն մը՝ ուրախութենէ իւելացնոր փղձկումի եւ արցունքներու այն օրէն<sup>379</sup>: «Մայրաքաղաքիս ամբողջ ժողովուրդն հոգւով սրտովի մի ձուլուած, թափօրներ կազմելով, ընդարձակածաւալ Պոլսոյ մէկ ծայրէն միւսը շրջելով, Կայսերական Պալատէն, Բարձր Դուռէն սկսեալ բոլոր կառավարական պաշտօնատուները, Պատրիարքարանները եւայլն դիմելով, իրենց աննկարագրելի ուրախութիւնը ցոյց տալու, շնորհակալութիւն յայտնելու, եւ նոյնիսկ երդումներ պահանջելու եւ ստանալու համար, մեծ ու պղտիկ պաշտօնատարներէն՝ թէ անոնք պիտի պաշտօնավարեն այսուհետեւ Սահմանադրութեան սկզբունքին հետեւողութեամբ, այն է՝ Տէրութեան եւ ժողովրդեան շահերը պիտի պաշտպանեն, առանց չարաշահութեան ու առանց կեղեքումի»<sup>380</sup>:

Վերջապէս, «իր զաւակներ»էն «ծածկուած երես»ը Սուլթան Համիտի՛ երեւցած էր եւ ըսած. «Ազգիս ազատութիւն շնորհելով, ե՛ս ալ ինքզինքիս տուած եղայ ազատութիւն, որմէ զրկուած էի երեսուն տարիէ ի վեր: Ես ազգս կը սիրեմ: Վատեր զիս մինչեւ հիմա խարեր են: Ասկէ ետք ես ազգիս ու ազգս ինծի հետ պիտի ապրինք: Անոր հաւատարմութեան վրայ վստահ եմ»<sup>381</sup>: Այսպիսի խաբեբայութիւն մը արժանի էր, անկասկած, սա բացագանչութեան. «Փատիշահը, չօ՛գ եաշա»: Ու Փատիշահը եղլարզ փութեացած «Հարիւր հազարաւոր» մարդոց օշարակ եւ պիսքուի բաշխել հրամայած էր: Հրամանն ալ իսկոյն կատարուած էր ու շատ փաշաներ անձամբ սպասարկած էին<sup>382</sup>...

Արդարեւ, իթթիհատի յեղափոխութիւնը պատմութեան «ամենէն տարօրինակ դէպքեր»էն մէկն էր<sup>383</sup>: Որովհետեւ անիկա չէր նախատեսուած գոնէ իր վերջին դիպման ու ժամանակին մէջ: Ցիրաւի, նոյնիսկ տեղի չունեցաւ անիկա. Սուլթան Համիտ չգահազրկուեցաւ, այլ ստիպուեցաւ Խորհրդարանը կանչել եւ հրաժարիլ իր իշխանութեան մեծ մասէն<sup>384</sup>:

1878-էն «յարմարառիթիմը ձգուած» Խորհրդարանին գումարման առիթով, «ժամանակ» օրաթերթին մէջ, Ռուբէն Զարդարեան «Ողջո՛յն Խորհրդարանին» վերնագրութեամբ երազատես հոեսորաբանութիւն մը ձգած է. ահա հատուած մը. «Յաղթանակն է ժողովուրդին՝ որ մենք կ'ողջունենք բոլոր սրտով ու բոլոր ցնծութեամբ. յաղթանակը՝ ժողովրդապետական սկզբունքին, առարկայ մինչեւ հիմա անհաշտ տաելութեան, հալածանքի ու արակոնական բանագրանքի: Դեռ երէկ արհամարհանք ու հեգնութիւն էր միայն իմաստը ժողովուրդ բացատրութեան, եւ բանդագուշանք ու ցնորք միայն՝ ժողովրդային իշխանութիւնը: Կամագուրկ եւ անմիտ նախիր մըն էր միլիոնաւոր այն բազմութիւնը՝ որ մարդկային ստուերով լոկ կ'անցնէր արեւուն տակէն ու ամէն առաւօտ սպանդային ոչխարի մը տանջանքովը կը բանար աչքն այս արեւուն. անհոգի, անուժ գանգուած մըն էր բովանդակութեամբ՝ որ անուն չունէր, որ նշանակութիւն ու գին կորսնցուցած էր, որ համր էր, որ ստրուկ էր... Մենք կ'ողջունենք, ուրեմն, յաղթանակը այն գաղափարին՝ որ կրցաւ բոնաւորներն իրենց պատուանդանէն ժողովուրդին ոտքերուն առջեւ նետել եւ հրամայողի ու հպատակի անպատիւ յարաբերութեան փոխարէն հաստատել ժողովրդական ներկայացուցչութեան եւ ժողովրդական պատասխանատուութեան իշխանութիւնը»<sup>385</sup>:

Եւ ժողովուրդին ոտքերուն առջեւ

նետուած բռնաւորներուն գլուխը՝ Սուլթանը Խորհրդարան մտաւ «խորին ակնածանք»ին մէջ ծերակուտականներուն, նախարարներուն, դեսպաններուն եւ միւս ներկաներուն: «Առոյդ երեւոյթ»ով օժեակին մէջ կանգնեցաւ ան ու հրամայեց, որ Պալատին աւագ քարտողարը կարգայ Սուլթանական Գահաճառը<sup>386</sup>: «Ձերմ ծափ»երու եւ «Կեցցէ»ներու պատրաստունկնդիրներուն ուղղուած առաջին խօսքերով՝ ինքզինք արդարացուց՝ թէ իր հաստատած Սահմանադրութիւնը գործադրութեան մէջ դժուարութիւններու բազխած ըլլալով, եւ պետական պաշտօնեաններու կողմէ ցոյց տրուած պատճառաբանութիւններուն հետեւանքով՝ առժամապէս դադրեցուցած էր զայն. իրմէ խնդրուած էր, թէ մինչեւ որ Կայսերական երկիրներուս մէջ դաստիարակութիւնն ու կրթութիւնը յառաջդիմէ եւ ժողովրդեան ընդունակութիւնը պահանջուած աստիճանին հասնի, Սահմանադրութեան գործադրութիւնը յետաձգուի: Ուստի, ինքն ալ երեսփոխանական ժողովին վերստին գումարումը յարմար առիթի մը ձգած էր, եւ ձեռնարկած Կայսերութեան ամէն կողմը դպրոցներ հաստատելու եւ կրթութեան զարգացումին մեծ զարկ տալու: Յետարդարացման այս խօսքերուն՝ գոհաբանականօրէն աւելցուցած սա. «Փա՛ռք Աստուծոյ, այս նպատակը իրագործուեցաւ. գիտութեան լոյսը տարածուեցաւ ամէն կողմ, որուն չնորհիւ մեր ժողովրդեան իմացական մակարդակը բարձրացած ըլլալով՝ յայտնուած փափաքին համեմատ — եւ մանաւանդ վստահ ըլլալով որ այս հանրային փափաքը մեր Կայսրութեան թէ ներկային եւ թէ ապագային երջանկութիւն պիտի առթէ —, առանց

նկատի առնելու այս գաղափարին հակառակ կարծիք տածողներուն դիտողութիւնները եւ առանց տատամսելու, նորէն հրատարակեցի Սահմանադրութիւնը: Հրաման ըրի որ Սահմանադրութեան պահանջումին համեմատ՝ նոր ընտրութիւններ կատարուելով, Երեխոխանական ժողովը նիստի հրաւիրուի»<sup>387</sup>:

Լուսամիտ եւ գորովալից Սուլթանը տարի մըն ալ պիտի մնար իր գահին վրայ եւ իր դիւական խաղերով կացութիւնը շրջելու ձգտիլ: Սակայն պիտի իյնար....:

(Շարունակելի 27)

## Ա.ՂԲԻՒՐՆԵՐ Եւ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- 368.- Ա.ր, Տանկահայֆ, Յուլիս-Օգոստոս, 1908, է 720:  
369.- Անդ:  
370.- ՕԱ.Գ, յօդ. 3101, ս 5376:  
371.- SHOT, է 256:  
372.- ՕԱ.Գ, ս 5378:  
373.- ն, ս 5376:  
374.- ՓՀՊ, է 493-494:  
375.- SHOT, է 265:  
376.- Ազատութեան Տօնը, Բն, 16 Յուլիս, 1908, է 1: Յետայության Ա.Տ:  
377.- ՕԱ.Գ, յօդ. 3101, ս 5377:  
378.- Ա.Տ, է 1:  
379.- Ա.Անդ:  
380.- Ա.Անդ:  
381.- Սէլամլզի Արարողութիւնը, Բն, 19 Յուլիս, 1908, է 2:  
382.- ն, է 2:  
383.- SHOT, է 266:  
384.- Ա.Անդ:  
385.- Ռուբեն Զարդարեան, «Ողջո՞յն Խորհրդարանին», Ժամանակ (Ժկ), 5 Դեկտեմբեր, 1908, է 1:  
386.- ն, է 3:  
387.- Ա.Անդ:

ՀՈԳԵԳԱԼՍԵԱՆ ՏՕՆ  
Կիրակի, 4 Յունիս 2017  
Ակիզբ Ս. Պատարագին՝ Ժամը 10.30

ՅԼՆԹԱՑՍ Ս. ՊԱՏԱՐԱԳԻՆ  
ՍԱՐԿԱՒՎԱՎԱԿԱՆ ԶԵՌԱՋՐՈՒԹԻՒՆ  
կը կատարէ  
**Գերշ. Տ. Բարգէն Սրբազն Արքայիսկոպոս**  
Առաջնորդ Գանատայի Հայոց Շեմին

Կիսասարկաւագութենէ Սարկաւագութեան կը կոչուին  
Ժորոս Պապիկեան, Կարօ Նոխուտեան,  
Մուրատ Սանոսեան եւ Կորիւն Գոյունեան